

մամբ վերջին անցքերուն վրայք. — Ճշդե՛ն ի հարկէ անկ է ի մերձուստ գիտողներուն:

Յիշեալ վերնական գատակներն ետքը կարգը կու գար ուղղութիւն պահանջելու, Արեւմտեաց քով արմատացեալ խնայարու՛մը բնաջնջը լանելու ազգային մտտեանագրութենէ. — որ այս ստրկներուս գործն ելլաւ: Եւ Բ՛ն կերպով՝ կը մնայ տեսնել:

(Ըրբոսօկիտէ!)

ՀԻՐՊՈՐՈՆ ԵՒ ՈՐԵՒԻՄՑ. ՀՈՅ ՈՐՏՆՍՈՆԻՈՒԹԻՒՆ

Պարզացիք ու լսեցին միշտե ցայժմ, եւ հետզհետէ կը լսենք՝ Տառագարձութեան մասին եղած ծանօթ պայքարն ու վէճը, որ ազգային գիտնականաց կողմնէ յուզուեցաւ. եւ իւրաքանչիւր ոք ըստ իւր տեսութեան դատելով՝ այս կամ այն կողմը տուաւ իւր վճիռն:

Բայց ցանկալի էր լսել նաեւ եւրոպացի գիտնականաց կարծիքն ալ որոնք իբրեւ ուսուցիչ լեզուագիտութեան կրնային իրն աւելի լուստարել: — Այս պատճառաւ խնդրեցինք Բրոֆ. Հիւպլանտեն, որ հաճի իւր կարծիքն յայտնել մեր Հ՛նդիսին մէջ: Ինքիքն արդարաբար իւր առջև դրինք, սկսեալ Մալի առաջարկութենէ մինչև ցայսօր յուզուած պայքարին թեր ու դէմ գրութիւններն, եւ ի վերջոյ ծանուցինք համառօտիւ նաեւ մեր՝ Արեւելի մէջ յայտնած պատճառներն. այսինքն՝ թէ արեւմտեան արտասանութիւնը սխալ համարիլ՝ գիտնական չէ, թէ լեզուագիտական օրինաց ենթարկեալ երեւոյթ մըն է, թէ գրելու մէջ միութիւն բաւական է, եւն: — Եւ ահա այսպէս կը գրէ Բրոֆ. Հիւպլանտեն իւր նամակին մէջ՝ տառագարձութեան խնդրոյ մասին:

Յ

“... Մենայն սիրով կը փութամ” Բնծի առաջարկուած խնդրոյն նկատմամբ կարծիքս յայտնել: — Իբր շատ պարզ է, եւ ճիշդ այնպէս՝ ինչպէս դուք գատած էք: Եթէ Տփղիսեցիք՝ հին արտասանութիւնը պահած են, այս իրենց ունէր գոտիքիւն է, ինչպէս նաեւ արեւմտեան չկայոց՝ նախնական արտասանութենէն հետացած ըլլալը պարսականք չէ: Ամեն կէտով լեզուներն լընթացս դարուց կը փոփոխուին, ոմանք աւելի ոմանք նուազ. եւ այս փոփոխութեան մէջ է՝ լեզուաց կենանքն. միայն մեռեալ լեզուներն (ինչպէս միջին դարու եւ նոր ժամանակի լատիներենն՝

իբրեւ գիտնոց լեզու, Gelehrtensprache) անփոփոխական են: Ղեզուաց այս փոփոխութիւնն՝ խօսողին կամքէն բոլորովն անկախ է. առանց գիտակցութեան լընթացս դարուց սերնդէ սերնդեւ անցնելով կը կատարուի: Բայց մէյ մ՝ որ այսպիսի փոփոխութիւն յառաջ գայ, այնուհետեւ մարդկային կամք մը կարող չէ զայն բառնալ, ինչպէս որ մարդկային կամք մը զայն յառաջ չէ բերած: Ըստ այսմ՝ ամենեւին օգուտ չ'ունենար եթէ արեւմտեան շաբ Տփղիսեցոց պահանջմանցն հետեւելով՝ հին արտասանութեան գառնալու որոշումն ընեն, վասն զի — անկարելի է: Այս, կրնան թերեւս քանի մը հոգի Տփղիս (նախկեւով) Տփղիսեցոց պատագրութիւնն առնուլ, սակայն ազգին մեծագոյն զանգուածը “երկու միլիոն, արեւմտեան շաբ ամոց պիտի չհետեւին, այլ ինչպէս իրենք սորված են՝ նոյնպէս պիտի աւանդեն իրենց զուսկաց: Ղեզուագիտական տեսակետով՝ Տփղիսի պահանջմանը չեմ կրնար իրաւացի գտնել: — Հնածեն (das Alterthümliche) արժէք ունի լեզուագէտներու՝ բայց ոչ երբեք խօսողներու համար: — Բայց գլխաւոր բանն յայն է, որ Տփղիսեցոց պահանջմանը անգործարարելի է եւ անոր համար՝ արժէք չունի: Արդի կենդանի հայ գաւառականներ պէտք են խօսելիլ այնպէս ինչպէս որ են: Կրնայ ժամանակաւ լքբաւ որ լեզու մը (Schriftsprache) հարելու խնդիրն ծագիլ, որով նախ եւ յառաջ գիտնականք գրաւոր կերպով իրարու հետ յարաբերութեան մէջ մտնեն, եւ լընթացս ժամանակաց Դպրոցի եւ Կենդեցոց ազգեցութեանը ժողովրդեան ընդարձակագոյն կարգերուն մէջ մտնուի: Սակայն ստոր համար աւելի նպաստաւոր պարագաներ կը պահանջուին, որոնցմէ առ այժմ չկայ զուրկ են զժամախտութեամբ: Այս է ահա համառօտիւ կարծիքս, զոր ձեռ արամագրութեան կը յանձնեն...”

Այսպէս կը դատէ արեւմտեան արտասանութեան դատն՝ ժամանակի երեւելի հայագէտ Եւրոպացին, որուն յայսմ հեղինակութիւնն ստուգիւ յարգելի է, վասն զի ոք թէ ընդհանուր լեզուագիտութեան միայն, այլ եւ աւանձինն հայերէնի մասնագէտ է, որուն աշխատութեանց արդիւնքն է այս օրս հայ լեզուին՝ հնդեւրոպական շրջանին մէջ՝ իբր զատ ճիշդ մը ձանցուիլ, գիտն մը՝ որ հայ լեզուի պատմութեան մէջ պիտի անմահացընէ Հիւպլանտի անունը:

Հ. Գ. Մ.

՝ Ինձ՝ Թուսահայք:

Բ. Տ. ՈՐ. 1888

Գ. Գ. Մ.

Ի՞նչ